

4.2
 1756-1765-7.1.1.

1923-1929.

10 ar
 5 ar.

1756-1765-7.1.1.
 1923-1929.
 10 ar
 5 ar.

12p
 2

2571

ԱՌՈՌ
ԱՌԱՐԵԼԱԿԱՆ
ՍՐԲՈՑ ԶԱԿՈՎԱԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԳԵՄ

9 Մայիս 1923. 192

PATRIARCAT ARMÉNIEN
JÉRUSALEM

No 33

Պեճաւարգ
Տիար Արշակ Զօւպանեան
Բ Ա Ր Ի Ձ

Հահոյքն ունեցանք ընդունելու " LA ROSERAIE D'ARMENIE" ջեր
վերջին հրատարակութենէն օրինակ մը, լանուս Մեր, եւ 10 օրինակ ալ նուե
ուած Ս. Պետոսոս Գրադարանին համար:

Ջերմապէս կը գնահատենք ջեր ազգօգուտ աւղ երկասիրութիւնը, որ
կոչուած է Հայ Գրականութիւնը ծանօնացնել Եւրոպայի, եւ անոր մէջ կը նը
կատենք Հայ Ազգին Գրական ու Արուեստագիտական հոգւոյն փառաւորութիւնը:

Աւղ հրատարակութեան շուրջ SCHLUM BERGER Ի, MAUCLER Ի եւ ուրիշ
ներու գրած յօդուածները որչափ մեր Գրականութեան, նոյնչափ ալ ջեր հան
հարին մատուցուած գեղեցկագոյն հարկը կը համարինք, եւ մեզ ու մեր տա
նապած Ցեղը միհեարուած կը գտնենք աւղ մեծարանքով:

Ի սրտէ շնորհաւորելով ջեր աւղ օգտաշատ եւ գեղեցիկ գործը,
իացողութեան եւ արդիւնաւորութեան յերմագին մաղճանքներով կը նուեիրենք
ջեր Միբելութեան մեր Հայրապետ Օրհնութիւնները:

Ողորունիւ Սիրոյ, Աղօծարար
ՊԱՏՐԻԱՐԿ ԵՐՈՒՍԱԳԵՄԻ

Երմանկյան

1257

2

ԱՅՈՒ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՍՐԲՈՅ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԿԷՄ

13 ՅՈՒԼԻՍ 1923.

192

ARMENIAN PATRIARCHATE
JERUSALEM

No. 1288/24

Մեծայարդ
Տիար Արքակ Զօպաթեան
ԲՍՈՒՅ.

Վստահ ըլլալով որ Ձեր Միտելութիւնը մօտէն կը հետա-
քըքողի Մ. Մոռոյս համար կենսական կարեւորութիւն ունեցող Կարկուղ-
եան ծանօթ դատի վիճակով, հարկ կը համարինք, անոր ստացած արդի երե-
ւոյթի մասին իրազեկ ընել Ձեզ:

Մտոյս 10 ին, տեղւոյս Դատարանի կողմէ որոշուեցաւ,
որ Կարկուղի փոխանորդ, յառաջիկայ Յոյեմբեր 15 ին տեղի ունենալիք
դատավարութեան ատեն հաստատեն հետեւեալ կէտերը.

1. - Կարկուղը բանտարկուած եւ բանտին մէջ մեռած է:
2. - Իր թուականին բանտարկուած, եւ երբ վախճանած է:
3. - Ինչ յանցանքով բանտարկուած է:
4. - Բանտարկութեան միջոցին, գործերը կամ դատերը հե-
տապնդելու կամ փոխանորդ կարգելու իրաւասութենէ
զրկուած էր թէ ոչ:

Եթէ, Կարկուղի եօթնամեայ աքսորանքին ակնարկող վերո-
յիշեալ կէտերու մասին հակառակորդները չկրնան գոհացուցիչ եւ լիովն
բացատրութիւններ տալ, Միտելը Ձեման ի գոյութիւնը ինքնին պիտի հաս-
տատուի, եւ դատին ելքը, անշուշտ նպաստաւոր պիտի ըլլայ Վանքին համար:

Դատարանի սոյն որոշման տաճկերէն օրինակը այսօր իսկ
նամակաւ մը հաղորդած ենք Վսեմ. Տիար Գաբրիէլ Մորատունկեանի, Խնդրելու
որ բարեհաճի, առ այդ իր օգտակար թելադրութիւններն ու իմաստուն խոր-
հուրդները հաղորդել մեզ փութով: Միւս կողմէ, անուղղակի դիմաւորով
ալ պիտի աջատինք այդ մասին տեղեկութիւններ քաղել, որչափ հնար է,
հակառակորդներու անիրաւ. պահանջներուն միանգամ ընդ միշտ վերջ տա-
լու համար:

Յուրեղեալ Ձեր Միտելութեան մեր հայրական օրհնու-
թիւնները,
Ողջունիւ Միտոյ, Առօրար
ԳԱՅՈՒՍՈՒ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ

Երանաշահ Գաբրիէլ

1758

3

ԱՌՈՒ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՄԻՐԱՆՆԵՐԻ ԲԱՆՈՎՈՒԹՅԱՆ
ԵՐՈՒՍԱԿԸ
ARMENIAN PATRIARCHATE
JERUSALEM

— 3 Օգոստոս 1923. — 192

№. 1330/24.

Մեծայարգ
Տիար Արքայ Զօպանեան
ԲՍՈՒՅ.

Տնօրէն Յողովոյս հետ ուղարկուած անիւք Ձեր Սիրելու-
թեան Յուլիս 20 թուակիր նամակը:

Նսկէ՛ առաջ, Տիար Յ. Մըմըեան մեզի ալ դիմած է՛ր թէ՛ եւ,
փափաք յայտնելով տեղս զալ եւ. վանուցս մէջ հաստատուիլ՛, սակայն, ներքին կարգ
մը պատճառներով հնարաւոր չէ՛ր դատուած զոհացում տալ իր ինչօրանքին: Կը ցաւին
որ կարելի պիտի չըլլայ իր մասին տարբեր կարգադրութիւն մ'ընել:

Կը յայտնէ՛ք նաեւ, թէ՛ Տ. Կոմիտաս վարդապետը Երուսաղէմ
փոխադրելու նպատակաւ, Պաշտպան Յանձնախումբի նախագահ Գեր. Տ. Վրամբապուհ
Տ. վարդապետի կողմէ՛ դիմում պիտի ըլլայ մեզի:

Տ. Կոմիտաս վարդապետի հոս առաքումը երկու ձեւով է՛ր
հուած է՛ անջուրտ. կամ վանուցս մէջ բնակարան եւ. դարման յատկացնելու իրեն,
եւ. կամ, քաղաքիս բուժարաններէն մէկին մէջ տեղաւորելով, հոգածու ինամատար
թեան առարկայ ընել զինք:

Մյս կրկին կարգադրութիւններէն եւ. ոչ մին գործնական
եւ. յարմար չնկատուեցաւ. դժբախտաբար, եւ. կը ցաւինք, որ կարելի պիտի չըլլայ
զոհացում տալ ըլլալիք դիմումին: Իրովհետեւ, նախ, հնարաւորութիւն չկայ բա-
ցարձակագէտ, հիւանդը պահպանել եւ. դարմանել վանուցս Միաբնակն կամ Ուխտա-
ւորական շրջանակներու մէջ, ուր տրամադրելի բնակարան չէ՛ մնացած բնաւ: Յայտ-
նի է, թէ՛ վանքը ի՞ճողուած է՛ ներկայիս, հին եւ. նոր գաղթականներով. իսկ ջամ եւ.
Պահչէ՛ Թաղերը Որբանոցի վերածուած են: Երկրորդ, քաղաքիս մէջ մտային հիւան-
դութեանց մասնաւոր դարմանատուներ չկան. միայն Բեթղեհէմի մէջ կայ եւ. Լազար
կանանց յատուկ փոքր հիւանդանոց մը, ուր այրեր չեն ընդունուիր:

Շատ զոհ պիտի մնայինք, եթէ՛ հաճեիք այս կարեւոր պա-
րագաներուն վրայ Պաշտպան Յանձնախումբի մասնաւոր ուղարկութիւնը հրաւիրել,
որպէ՛սզի, դժբախտ վարդապետի դարմանումին համար տարբեր կարգադրութիւն մը
մտածուի, եւ. կը կարծենք, թէ՛ ջատ աւելի դիւրին պիտի ըլլայ ինամել զայն տեղ,
կամ եւ. րոպական ուրիշ միջավայրի մը մէջ, ուր չեն պակսիր յարմարագոյն դար-
մանատուներ եւ. մասնագէտ բժիշկներ:

1858

4

Շար. համար - 1330/24 - 3 Օգոստոս 1923.

Անշուշտ ընդունած էք մեր վերջին նամակը, որով տեղեկութիւններ
հաղորդած էինք Ձեզի, Կարկուտեան Դատի ներկայ վիճակի մասին. առ այժմ, այդ
մասին նոր բան մը չիւնինք Ձեզի տեղեկացնելու:

Ցէմալ Փաշայի բռնազրակած հողի դատը յետաձգուած է, թեւադուրեւեամբ
վանուցս փաստաբաններուն, որպէսզի, այդ գետնին վրայ իրաւունք ունենալու.
յաւակնութեամբ՝ չՅոյւտտուրի Կարկուտի, իբրեւ երրորդ անգ մտնելու նուորոյն
մէջ:

Ուրան ենք որ մեզմով եւ վանքի ճակատագրով կգտաղուիք միշտ: Մը-
նորհակալ ենք Ձեք այդ ^{բարի} վիճակներուն համար, եւ պատեհ առթիւ, եթէ դատերը
մասնաւոր լաւագոյն ընթացք մը առնեն, պիտի փութանք Ձեզի ալ հաղորդել այդ
ուրանարար լուրերը:

Ձը մոռնանք ըսել, որ Ձեր "Roseraie" ներքին մէկը, զոր յատկացուցած
էիք Երուսաղէմի Կառավարիչ Մը. ՄՅօրսի, յանձնուեցաւ իրեն, վերջին ճամբոր-
դութենէ վերադարձին:

Նուիրելով Ձեզ մեր հայրական օրհնութիւնները,

Ողջունիւններով, Մոթարար
ՊԱՏՌԻԱՐԷ ԵՐՈՒՍՏՂԵՄԻ

Երուսաղէմի

175



15 April 1924

Հարգանքներ

Պատրիարք

Այ. Ասրիկ Զոհրատու

Ի վերջի

Արևիկ Բուրժու

Հարգանքներով ձեր "Տար-հարգանք" և արժանի և անտր
 կրթության: Ընդհանուր առմամբ:

Մանկավարժական աշխատանքը - արհեստագործական
 հարգանքներով, ձեր պատրաստած դասագրքերը
 և ձեր հարգանքներով - արժանի և անտր:

Միայնակ աշխատանքով, ձեր հարգանքներով և անտր
 դասագրքերով, ձեր հարգանքներով և անտր:

Միայնակ աշխատանքով, ձեր հարգանքներով և անտր
 դասագրքերով:

Արհեստագործական
 Բարձրագույն դասարան

ԱՌՈՒ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ
ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԿԼԻՄ

ARMENIAN PATRIARCHATE
JERUSALEM

16 փետրուար 1924: 192

No. 2022-24:

Ազնուաշուք
Տիար Արշակ Զօպանեան
ԲԱՐԻՉ

Ուրախութեամբ սրտի կը փութանք աւետել Ձեր Ազնուութեան,
թէ տեղւոյս Հողային Դատարանը, կարկուրեան ծանօթ դատի մասին
արձակեց իր վճիռը ի նպաստ Ս, Աթոռոյս, ամսոյս 12-ին, զլիսաւո-
րաբար հիմնուելով դատին ՄԻԻՐՈՒՐԸ ԶԵՄԱՆ ըլլալու հանգամանքին
վրայ: Վանուցս փաստաբանները երբ յանձնեն մեզ դատական վճռաբրին
պատճէնը, պիտի փութանք օրինակը ղրկել նաեւ Ձեր Սիրելութեան:
Այս բերկրառիթ պարագան պարտք համարեցինք հաղորդել Ձեր
Սիրելութեան, մասնակից ընելու համար զՁեզ մեր ամենուս ուրախու-
թեան:

Նուիրելով մեր Հայրական Օրհնութիւնները,

Ողջունիւ Սիրոյ, Աղօթարար
ՊԱՏՐԻԱՐԿ ԵՐՈՒՍԱԿԼԻՄԻ

(Handwritten signature)

Յ, Գ, - Կը յուսանք թէ ժամանակը եկած ըլլայ, պատերազմի
շրջանին Մեծ-Արտէն Պէլէտիէի կողմէ բռնաբրաւուած հողամասի
դատավարութեան:

(Handwritten mark)

Համար 2787-24

Ազնուաշուք

Տիար Արշակ Զօպանեան

ԲԱՐԻՉ

Հաճոյքով ընդունեցինք Ձեր Ազնուութեան ամսոյս 9 թուակիր նամակը: Այս անգամ եւս հաճած էիք Ս, Աթոռոյս Մատենադարանին նուիրել կարգ մը գիրքեր, զորս ստացանք խորին շնորհակալութեամբ:

Առանձինն նամակաւ մը պիտի փութանք շնորհակալ ըլլալ նաեւ, Ալիանս Ֆրանսէզի Յարգելի Քարտուղար Ժէնէրալ Մ, Բօլ Լապէին, որ հաճած էր, Ձեր առաջարկին վրայ նուիրել Գրադարանիս՝ "Le Langage et La Pensée" Գիրքէն օրինակ մը:

Գալով վանուցս բարեկամները շահագրգռող դատերուն, ժամանակին տեղեկացուցած էինք Ձեզի, թէ Կարկուրեան Դատը, տեղւոյս Հողային Դատարանին առջեւ վճռուած էր ի նպաստ Ս, Աթոռոյս:

Ինչպէս կը տեղեկանանք մեր փաստաբաններէն, Կարկուրի ժառանգորդք ԻՍԹԻՆԱՑԻ-ի դիմած են: Մեր փաստաբանները սակայն, հաստատապէս համոզուած են, որ ԻսթինաՑի մէջ ալ դատը պիտի վճռուի ի նպաստ վանուցս, եւ երկիւղ չիկայ որ խնդիրը տարբեր երեւոյթ մը ստանայ: Յարզ չէ հաղորդուած թէեւ մեր փաստաբաններուն՝ ԻսթինաՑի դատավարութեան թուականը, սակայն պատճառներ կան կարծելու թէ պիտի չուշանայ այն:

Իսկ գալով Պէլէտիէի կողմէ Մեծ-Արտէն բռնադրուած հողամասի դատին, ցարդ չէ սկսած դատավարութիւնը, եւ այդ մասին նոր բան մը չունինք Ձեզի հաղորդելու:

Նուիրելով մեր հայրական շերմագին Օրհնութիւնները,
Ողջունիւ Սիրոյ, Աղօթարար
ՊԱՏՐԻԱՐՔ ԵՐՈՒՍԱԿԵՄԻ

Կարտուղար

1462

8

11. März. 1925

Gen.-Anwalt

Aggravation des Delictes



Wichtig

Justizrat Herrmann hat mich ersucht.

Er bittet um eine eingehende Prüfung der Angelegenheit, die
bei der Beurteilung eines 2. Mann: Gefangener in Zusammenhang mit
Vermordung, gegen die Abwehranwaltschaft der Staatsanwaltschaft, durch den
Vorstand der juristischen Fakultät:

"Gangung" bei der Verlegung des Angeklagten in der - Angelegenheit
hat die bereits erwähnte 2. Person. Durch den Vorstand der juristischen
Fakultät: keine Einwirkung auf die Angelegenheit, sondern
zu warten, bis die gerichtliche Entscheidung über die Sache vorliegt.

Wegen der jüngsten Entscheidung des Angeklagten ist die Sache nicht:

Eintritt der für die Sache vorgesehenen Verurteilung ist unmöglich
und die Angelegenheit unabhängig von der Verurteilung
des Angeklagten ist zu beurteilen: Diese 6. Unterabteilung der Angelegenheit
muss vor dem Angeklagten sein. Die 4. Unterabteilung der Angelegenheit ist zu erwarten:

Genau die Angelegenheit unabhängig von der Verurteilung ist zu beurteilen.

1.

1962/2

1. The first three chapters take. They intend to present in large
 measure the main results of the theory of the finite
group G : 4. The first chapter is devoted to the study of the
 finite G by means of the character theory: Examples
 of simple groups are given in the first chapter. The second
 chapter is devoted to the study of the solvable groups, and the
 third chapter is devoted to the study of the simple groups.
 The fourth chapter is devoted to the study of the finite
groups G by means of the character theory. The fifth
 chapter is devoted to the study of the finite groups G by
 means of the character theory. The sixth chapter is devoted
 to the study of the finite groups G by means of the
character theory. The seventh chapter is devoted to the study
 of the finite groups G by means of the character theory.
 The eighth chapter is devoted to the study of the finite
 groups G by means of the character theory. The ninth
 chapter is devoted to the study of the finite groups G by
 means of the character theory. The tenth chapter is devoted
 to the study of the finite groups G by means of the
character theory. The eleventh chapter is devoted to the study
 of the finite groups G by means of the character theory.
 The twelfth chapter is devoted to the study of the finite
 groups G by means of the character theory. The thirteenth
 chapter is devoted to the study of the finite groups G by
 means of the character theory. The fourteenth chapter is
 devoted to the study of the finite groups G by means of the
character theory. The fifteenth chapter is devoted to the study
 of the finite groups G by means of the character theory.
 The sixteenth chapter is devoted to the study of the finite
 groups G by means of the character theory. The seventeenth
 chapter is devoted to the study of the finite groups G by
 means of the character theory. The eighteenth chapter is
 devoted to the study of the finite groups G by means of the
character theory. The nineteenth chapter is devoted to the study
 of the finite groups G by means of the character theory.
 The twentieth chapter is devoted to the study of the finite
 groups G by means of the character theory. The twenty-first
 chapter is devoted to the study of the finite groups G by
 means of the character theory. The twenty-second chapter is
 devoted to the study of the finite groups G by means of the
character theory. The twenty-third chapter is devoted to the study
 of the finite groups G by means of the character theory.
 The twenty-fourth chapter is devoted to the study of the finite
 groups G by means of the character theory. The twenty-fifth
 chapter is devoted to the study of the finite groups G by
 means of the character theory. The twenty-sixth chapter is
 devoted to the study of the finite groups G by means of the
character theory. The twenty-seventh chapter is devoted to the study
 of the finite groups G by means of the character theory.
 The twenty-eighth chapter is devoted to the study of the finite
 groups G by means of the character theory. The twenty-ninth
 chapter is devoted to the study of the finite groups G by
 means of the character theory. The thirtieth chapter is devoted
 to the study of the finite groups G by means of the character theory.

1862/3

eine deutsche Republik, in welcher die Verfassung der Freiheit
die demokrat aus den Handen des Herrn aus dem himmel
erschienen ist und den Handen der Menschen entnommen ist (S. 11):

Wen es die Welt hervor brachte die Verfassung des Volks
die Republik der Freiheit und der Gerechtigkeit und der Wahrheit
der Welt (S. 11) und die Freiheit der Welt und der Welt
die Welt und die Welt und die Welt und die Welt und die Welt
die Welt und die Welt und die Welt und die Welt und die Welt
die Welt und die Welt und die Welt und die Welt und die Welt
die Welt und die Welt und die Welt und die Welt und die Welt
die Welt und die Welt und die Welt und die Welt und die Welt
die Welt und die Welt und die Welt und die Welt und die Welt

Die Republik der Freiheit und der Gerechtigkeit und der Wahrheit

die Welt

die Welt

1763

10

ԱՅՈՒՌ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ

ՄԻՔՈՑ ԶԱԿՈՎԻԵԱՆՆԵ

ԵՐՈՒՍԱԼԷՄ

ARMENIAN PATRIARCHATE

JERUSALEM

8 Յունուար

1926

No. 4624-3

Մեծա յարգ
Տիար Արշակ Զօպանեան
ՓԱՐԻԶ

Մեծ գոհունակութեամբ ընդունեցինք Ձեր Սիրելիութեան 1925 Դեկտեմբեր 25 թուակիր պատուական նամակը:

Մեր ,,ԴՐՈՒԱԳՆԵՐ,, ու մասին Ձեր գնահատական սիրուն տողերուն համար կը յայտնենք մեր սրտագին շնորհակալութիւնները:

Կը շնորհակտըենք Ձեր Սիրելիութիւնը նոր Տարւոյ եւ Ս, Մննդեան Հրաշափառ Տօնին առթիւ, շերմօրէն մաղթելով Ձեզ երկար եւ երջանիկ տարիներ:

Ողջունիւ Սիրոյ, Աղօթարար

ՊԱՏՐԻԱՐԿ ԵՐՈՒՍԱԼԷՄԻ

Երանտիմոն

1764

11

5 April 1927

Government

Arthur P. ...

to ...

I understand your request (9 Jan) and for your own
 line of thought, and for the benefit of the public we should be
 your kind and helpful in our own power of information, and
 of the: Our understanding, to be of our own power to be the best
 for us. - Please regard the information as follows:

The above paragraph is, with reference, to the first part
 of the question and to the: We should be of our own power to be
 the best for us. - Please regard the information as follows: The
 first paragraph is of our own power to be the best for us. -
 Please regard the information as follows: The first paragraph is
 of our own power to be the best for us. - Please regard the
 information as follows: The first paragraph is of our own power
 to be the best for us. - Please regard the information as follows:

We understand the information as follows: The first paragraph
 is of our own power to be the best for us. - Please regard
 the information as follows: The first paragraph is of our own
 power to be the best for us. - Please regard the information as
 follows: The first paragraph is of our own power to be the best
 for us. - Please regard the information as follows:

Please regard the information as follows: The first paragraph
 is of our own power to be the best for us. - Please regard
 the information as follows: The first paragraph is of our own
 power to be the best for us. - Please regard the information as
 follows: The first paragraph is of our own power to be the best
 for us. - Please regard the information as follows:

1765

21 Nov. 1929
L. ...

Zinniger

Uy. ...

...

...

Uy. ... (27 ...)

...

1765
1801
1802

Journal

Ungar un pte...
...
...
...
...

...
...
...
...

...

